

ԱՆՑՔ ԸՆԴ Ա. ՓՐԻԿԵ

Ճանապարհությունը ի Զանգի պարէ 'ի Պէճկութեալ

Ա. Լ. ՔԱՄԵՐՈՒՆԻ ԱՆԳԼԻԱՅԻՑԻՑ :

ԳԼՈՒԽ Զ.

Նկարագիր Վուակոներու . - Վուերակաւանութիւն անցքի երաւանց . - Բողոքովին ձախորդին արարական արշտաւանաց մը . - Աւկոկու . - Դասաւայրութիւն . - Վուակոնչը . - Տարօրինակ գինգեր . - Նոր օրինակ սանտրութիւն . - Զարդարանք . - ԱԷԿՇՆԱԽԱԽԱՎԱՀՈՒԹԵԱՆ համար . - ԱՅՆ կիւաւուր ծառեր . - Բնական տառասկ . - Զարմացումն բնակչաց . - Որգեգիրեալ հայր . - Գորշերու ցեղ . - Պոմպայի շիֆոթումը . - Ցուրտառաւում . - Ազի գործատուն . - Վարդախտ :

Վուակոներու և անոնց հարստահարութեանց վրայ այնչափ երկիւղալի պատմութիւններ պատմեցին մեզի՝ որ կարծէի թէ առանց գծուարութեան չսփաթի կարենամ անցնիլ իրենց երկիւն . Ըստ պատմելոյ այլոց մեծամեծ գողեր էին, և այնպէս կատաղի՝ որ իրենց որ և իցէ հարըստակարութիւնը պէտք էր ընդունել առանց բան մ'ըսելու, մինչդեռ ամենապրատիկ անգամ եղած անիրաւութիւն մը ընդդէմ Մկոկոյի մը, թէ և ըլլար նաեւ երեւակայական, տուգանօր կը պատուէր, զոր պէտք էր իսկոյն հատուցանել, ասպաթէ ոչ անշուշտ էր որ կարաւանին վրայ կը յարձըկէին և կը կողոպտէին, վասն զի Վուակոնյը քաջախիրտ և բուռն էին:

Իրաւցընէ, զվուակոնյըն բնութեամբ վայրենի և ցանկասէր գտանք, բայց որչափ յանդուգնն նոյնչափ ալ վատ, և ամենածոյլ մարդիկ, և թէ այն ամենըն որը կը յաճախեն այս ճամբանն Արաբը, Վուանիամուէզ և այլք՝ երկիւղիւ և սարսափով կը մօտենան յԱւկոկոյ, վախնալով իրենց ապրանքին կէսը կորանցընելու, պատճառն ամենօրեայ հացին համար անոնց կարօ-

տին է, և Վուակոնյը, նման ամեն ուրիշ վատերու, կը հարստահարեն ով որ իրենց կը կարօսի:

Վաճառք մ'անցընելու համար, մաքսատին ամենաքանական բան է, և ամենայն կերպով արդարացի կ'ըլլար, եթէ ըստ կամ չպահանջնեն: Պէտք է ուրեմն գիտնալ, որ եթէ երկիրը գործունեայ մարդիկներէ բնակուած չըլլար, որ ըրհորները կը պահէն և երկիրը կը բանին, չոր եղանակին չըր անցուեր անկէ, որ ճամբորդութեան համար մի միայն յարմար է:

Փորելով ցամքած նույաններու յատակը, կարելի է յաճախ ջուր գտնել, Գեղին մէջ կան դարձեալ մէկ քանի լիճեր, այլ շատ տեղ ալ կը պահի: Այս ժամանակ տեղացիք փոսեր կը փորեն, ուր անձրեկ ջուրը կը ծովովի բաւական քանակութեամբ բաւելու շափ մինչեւ միւս անձրեային եղանակին դառնալուն: Երկիրն ազային ըլլալով, շատ անգամ աղի կ'ընէ ըղջուրը, և այն ջրհորներուն ջուրն ժամանակաւ կարգէ գուրս գալրահոտ համ մը կ'առնու, բայց պառանց անոր՝ բնակիչներն չեն կրնար ապրիլ:

Փանի մը տարի տռաջ, աւելի քաջապատգոյն Արաբ մը, այլ նուռազ խոհեմքան զայլ, ուղեց առանց ամեննեին մաքս հատուցանելու անցնիլ ընդ Ուկոկոյ: Այս վախճանաւ գրեթէ ինն հարիւր մարդ ժողովից, և յայսնեց իրեն դիտմունքը:

Վուակոնյը պատերազմին չսպասեցին, ետք խոշուցան կանամբք, որդւովիք և կենացանեօք եռնկիւսներու մէջ, բայց մեկնենէն առաջ բոլոր ջրհորները լեցուցին, գեղերը, և ապրուստի վերաբերեալ ամեն բաները, որ մէկտեղ չէն կրնար տանել՝ այրեցին:

Արաբն և իրեն հապատակներն պատրաստուած ըլլալով ճակատելու մարդկային

զորութեան դէմ՝ անզին էին անօթութեան և ճարաւոյն դէմ՝ Ռմանք յթնիամուէզի գարձան՝ ուստի եկած էին. սակաւը ունանք ալ, վեց կամ առ առաւելն ութ, հասան՝ ի Մըուարուայ, այլ բանակն գրեթէ բողոք փնացա. Եօթը հարիւր մարդ, ինչ որ կը սուի, արշաւանաց մէջ կորսուեցան:

Ուկոկոյ՝ որ գրեթէ հարիւր մղոն քառակուսի տարածութիւն ունի, շատ ինքնագուստ վիճակաց բաժնուած է, իւրաքանչիւր առանձին տուրք կը պահանջնին, և յորոց իւրաքանչիւրոց մէջ կարաւանք աւելի կամ պակաս երկայն յապաղումն կը կրեն:

Զոր եղանակի ժամանակ, երկիրն ցամաք կ'ըլլայ, այլ նոցեմբերէն մինչեւ ցմայիս, անձեւաց ժամանակ, աղէկ ոռոգուած է, և եգիպտացործնի առատ բերք կու տայ, որ յունիսի մէջ կը հասունայ: Այս հունձքիս խողանը, չորութեան ժամանակ, կենդանեաց գիմաւոր կերակուրն է, և հանդերձ արտաքին պակասութեամբ սնուցիչ նիւթոյ, երկրին անասունք որք ուրիշ ճարակ չունին, աղէկ վիճակի մէջ կը դժուուին:

Իւրաքանչիւր ցեղ կումբու նախիր մ'ունի, փոփոխակի կերպով բոլոր հասարակութեան մարզիկներէն կառավարեալ, առանց գուրս թողլու զգիւխաւորը:

Ցունիսի Զին ի Մըումէջ հանելով, որ Ուկոկոյի վիճակին գլխաւոր տեղն է, սկըսանքնէ հարստահարուուիլ, որուն սկիզբն արւաւ մնանկոյի պահանջը, կամ որ նոյն է անցնելու տուրքն:

Հասած օրենքիս գիմաւորին բրոջ յուշ զարկաւորութեան հանդէսը կը կատարէն, որ նախընթաց շաբաթը մեռած էր. անորին համար բոլոր գեղն, գիմաւորն և պաշտօնեայք ի միասին գինով էին: Ասով երեք օր ուշացանք, և այս օրերուս մէջ ՚ի Պահանջոյ Մըուրփիին բռնած բեռնակիրները փախան: Ապառալահ Տինահ, Մըուրփի կողմանէ հատուցանելու պաշտօնն ունեցողը, հատուցումը բեր էր, բայց այնպէս վատթար կտաւեցինօք որ ուրիշներուն ընդունած լաւագոյն կերպասը անսնալնուն պէս, ապշեցան խարուած ըլլանուն վրայ: Գոհ չըլլալով միայն դասաքութեամբ, մեղի հետ ընկերացող խումբէ մը բամբակեղենի ծրաք մը գողցան, և ես պարտաւորեցայ հատուցանելու ուրիշ մը,

իմ մարդկանցս պատասխանատու ըլլալուս հսմար:

Այս գասալիքները գացին Վուանիա մուէզիներու հետ միանալու, որք մեզմէ պատապանուած էին ՚ի Մըուարուայ, որք օգնելով իրենց հայրենակցաց որ թողուն զինեց և գողութիւն ընեն, կը սկսէին իրենց ապերախտութիւնը ցուցընել:

Վուակոկոյը սովորեալ են բանի մը՝ որ դիւրաւ կը նանցընէ զիրենք, որ է ականցի ըլլաթակէն կախել փայտէ պղտի ճանկեր, միշտ մէմէկէ մեծագոյն, պղնձի օգակներ, մետաղական թելէ գաւազաններ, պղտի սրուակներ՝ քթախոտի տփի նման, և այն. վերջապէս հաստատելու այն ամեն իւազալիքները զրոյնք դրանի մէջ կը գնէին եթէ զգեստ ունենալու ըլլային:

Այս սովորութեան պատճառաւ, ականշնուն ըլլակը անհամեմատ կերպով կը մեծնայ, որ շատ անդամ մինչեւ ուսերնուն կը գաչի, և ՚ի ծերս յաճախ պատռատած է: Ասանկ որ ըլլայ, գինդերը կը կախեն երիզով մը՝ զլիուն գագաթին վրայ հաստատած, կամ ականջնի մասի մը վրայ նոր ծակ մը կը բանան, որ վերջապէս առջնին պէս կը մեծնայ:

Վուակոկոներու զինքերն են երկսայրի դանակ, ամուր նիզակ, աղեղ և նետ, որ շախտի տեսակ մ'է: Ոմանք Մըուարուաներուն ձևով կաշիէ ասպարներ կը կրեն թեւերնուն վրայ, բայց առանց մորթոյ, և կարմիր, սև, ճերմակ, դեղին նկարներով զարդարուած են:

Վուակոկոյը զարդի համար կը գործածեն Զանդիպարէն եկած պղնձէ կամմարոյրէ պղտի մաշա ապարանջնաններ, և ծընկերնուն վերէն և վարէն, ինչպէս նաև ուսերնէն, գալսրեալ երկաթի կամ արոյրի թելեր: Դարձեալ ձախակողմեան բազկաց վերին մասն ուրիշ մասնաւոր նշանով մը զարդարուած է, եղիւրածեն և մետաղական թելով պատած: Կրկին ժապաւենով, երկու ծայրերը պղնձի կոնակներով հաստատուած և երկու վերի մասերն զուրս ցցուած կէտերով զինուած:

Բայց Վուակոկոներու հնարիչ կարողութիւնը աւելի զինի զարդարանքի վրայ կը փայլի. իրենց համար տգեղ կամ այլանդակ բան ամեննեին չի կայ: Իրենց մազային փունջներովն ոմանք անթիւ աւելորդ զար-

դեր կը կազմեն, արհեստական կերպով երկնցուցած պաօպապի թիւով ագուցանելով, Այս զարդերս ամեն կողմանէ կը ձգուի, կամ ծոծրակին վրայ կ'իյնան, դրուիր կը պատեն, և ճակտին վրայ յօնքրուն հաւասարութեամբ կտրուած են: Այս փունջերուն ծայրը շատ անգամ պղնձի պատի գնդիկներէ և ցորենահատի չափ գոյն գգոյն ապակիներէ զարդարուած է:

Ոմանք Զանգիպարի թիգէ գտակ կը դնեն, որ պղնձէ դրամիկ մ'է, և շիռուած է որպէս զի փայտի. կամ զիլինուն մազին մեծ մասը կ'ածիկն, և մնացածով պղոտիկ պղոտիկ եղջիւրներ կը կազմեն, շատ անգամ դեղին կամշարմիր պղնձի թելով պատած, և յօնքրնին արջառոց կաշիին բարակ մասովը կը ծածկեն:

Վլուակոկներն սովորաբար տասուի հագուած են, զորս կարաւաններէն կ'ընդունին: Երբոր ասուին ներմակ է, տժգոյն բրտի կամ տեսակով մը կը ներկին զայն, Շատ անգամ կարմիր հողոյ զանգուածով մը կը քսուին, քիչ կամ շատ լայն արատներ ընելով, որ երբեմն մինչև բոլոր մարմայն վրայ կը տարածուի: Եթէ յաւելունք որ Վլուակոկներն սովորաբար ծթոած կարագով կամ տիզկաննեխայտով կ'օծուին, և բնաւ չեն լուացուիր, այս բնակչաց տեսքին և հոտին զաղցրութեան աղէկ գաղափար կրնանք ունենալ:

Վերջապէս տուրքը հատուցաներով յունուար 25ին զՄվումէ թողուցինք, Գիշերը օթեաննեցանք գեղեցիկ լին մ'եզերքը, որ վայելուչ ծառերով և բարակ ու կարճ խոտերով զարդարուած էր, նման առ ՚ի զարդ տնկուած պարտէզներու խոտոց, սրանցնելի տեղ մը, բուն ովասին անքեր երկիր մը մէջ:

Այս աւազանը՝ որ երկայն է հարիւր կանգուն և երկու հարիւր կանգուն լայնութիւն ունի, ջրային բազմաթիւ թաշուններ կրծածիկն: Տիւլոն և Մորֆի նաւակիկը առին, և քանի մը մրտման (զօրշաւեն) նման թռչուններով զարձան: Ես միշտ կաղալուս պատճառուս՝ չկրցայ իրենց հետ ընկերանալ:

Բաց ՚ի կերպաս կրողներուն պատճառած յապաղմունքն, որոնք կ'ուզէին մետաղական թել կրողները անցնիլ, և անուականագոյն անձինք կը համարուէին, ճամ-

բուն մէջ ուրիշ զիպուած չհանգիպեցաւ: Քանի մը վլուակոկներ տուրք պահանջելով, մեր ընթացքին արգելով ըլլալ կ'ուզէին. բայց իրենց հասարակութիւնը Մըպումէի վիճակին վերաբերելով, ուր արդէն հատուցած էինք, իրենց պահանջմունքը պարզ աներեսութիւն էր: Եւ թէ պէտի մարդիկներս կը ստիպէին որ հատուցանեմ, բայց պատասխանեցի այն վլուակոկներուն թէ տուրքի տեղ ուրիշ բան չէր ընդունիր, բաց ՚ի մեր հրացաններուն կապարէն: և տեսնելով երեք մեծ հրացաններ մեր երեք ճերմակաց ձեռքը, որ մաքերնիս դրած էինք չհարստահարուելու, ամեննեին, աւելի ընտրելի համարեցան ձայներնին քաշելու և թուղլու որ անցնի կարաւանը:

Երկիրն տեղ տեղ միայն մշակուած էր, և քանի մը տեղ այնպէս չըր էր, որ միայն վլուականներ և քանի մը փուշի տեսակներ կը տեսնուէին, զորս կոչեցի ծառ անկինառոր. ամենայն ճիւզ ուղղանկիւն էր և չկար ամեննեին կորացեալ ճիւզ:

Ակասիայից տակ, երկիրն բնական տատասկով ծածկուած էր, որոնք ձևացած էին ծառոց վրայ ինքիրմէ ելած տեսակ մ'ուռոյցներէ, յորոց չըրս սուր փուշեր գուրս կ'ելլէին, իւրաքանչիւրն երեք թթաշափ երկայն: Այս աելորդ հիւթերս չըրնալով, ծառէն կը բանուին, և բոկոտն քալոզաց մեծապէս արգելով կ'ըլլան:

Ճամբուն մէկ մասին մէջ երկիրն պատառուածներուն շատութիւնը կը կարծեցներ թէ նոր երկրաշարձէ մը պատճառեալ ըլլան: բայց այս կարծեացս նկատմամբ որ և իցէ կերպով իմ հարցմունքս այս տեղացոց հասկցնելս անկարելի եղաւ:

Մարալագայի վիճակին գլխաւոր տեղն երբ հասանք, նոր առուրք իննդրեցին մեղմէ: և պաշտօնեայն բոլորովին գիտով ըլլալով, հարկ եղաւ որ գործը երկրորդ օրուան հոտուի: Ավայն գլխաւորն անհին երկեցու ինք զինքը, և հրաման տուաւ մեզի առնելու որչափ խոզան որ պէտք ըլլայթէ մեղի տեղ պատրաստելու համար և թէ էշերը կերակերու համար:

Հատ մը տեղացիներ եկան ինչ նոր բան որ ունենք տեսնելու համար, հրացաններ, ատրճանակ, ժամացոյց, կողմնացոյց, և այլ: Ծեր մը գլխաւորին հօրեղբայրը, երկար ժամանակ ամենայն ուշադրու-

թեամբ դիտելէն ետքը, զարմացմամբ ա-
զազակեց :

« Ո՞հ, այս ճերմակ մարդիկս ոչ միայն
տպեցուցիչ քանին կը չինեն, այլ և զիտեն
դաշնա գործածել, իրաւցնէ այս մարզիկ
որ այսքան զիտութիւն ունին, պէտք չէ
մեռնին. ճարտարութիւն ունին այնպիսի
դեղ մը հնարկեր որ իրենց երիտասար-
դութիւնը և ուժը պահէ, և մշտակեաց
ընէ » :

Այս աղնիւ ծեր մարդքն անտարակոյս կը
կարծէր թէ մենք քանի մը հազար տարուան
ըւլանք. և ինչպէս կ'երեւար՝ կը կարծէր
թէ զինուց, կողմանցուցից, ժամացոյցնե-
րու, և այն ամեն բաներու որ զինքը կը
զարմացընէն հնարողն մենք եղած ըլ-
լանք, բնոթեամբ շատ ընտանի ըլլալով՝
ցուցուց մեզիփիկ կաշիէ վեց օղակներ որիք
բազուկը կը զարդարէին, և ըստ թէ իրմէ
սպաննուած փղերուն թիւը կը նշանակին
անոնք : Հարցուցի թէ գեղին ապարանջան-
ներն, որք աջ թէ կը զարդարէին, արդեօք
սպաննած առիւծներունն էին :

« Ոչ, պատասխանեց, այծու մորթէ, զոր
գեղի (յուռու թուղունք) տեղ կը կրեմ։

Այս տեղս շատ մեղուանոց կար. բայց
հասարակաց խօսքին համեմատ, եռունկա-
յին մէջ վուատիրիկոյի սպատակաց
խումբ մը ծածկուած էր, ուստի ոչ զար
կրցայ զրկել որ մեզի մեզը բրեթ։

Երկրորդ օրն հարկ տալու խնդիրն երկու
կողմին համար ալ գոկացուցիչ կերպով ո-
րոշուեցաւ. կարծածէս շատ աւելի նուազ
հատուցի, և զիմաւորը ամենազոհ եղաւ
տուածիս : Պահանջման շափաւորուելուն
անջուշո օգնեց նախընթաց օրը իր անուա-
նական հօրը, մեր մեծ զարմացողին, չնոր-
հած պարզենիս :

Անուանական հայր կոչուիլն Մարտադ-
դայի իշխանին հօր եղօրոն յառաջ կու գայ
սովորութենէ մը, ըստ որում զիմաւորին
մեռնելուն պէս, զախճանելոյն որդին, իր
ծերագոյն հօր եղբայրը իրեւ հայր պէտք
է համարի, բայց միայն առանձնապէս և
ոչ երբեք հասարակաց մէջ։

Ամսոյն 29ին մեկնելուս ժամանակ, վ-
ուատիրիկուներէն գնած այծերնուս մէին
ալ չդտանք. և իսսացի քանի մը զինուոր
տալով որպէս զի այծից հետամետ ըլլան,
մենք գէպ ՚ի Մբանկայ Մանկայ ուղեորե-

ցանք, երկեք մզոն հեռու, յորում հինգ կամ
վեց գէմազէ կը տեսնուէին, և յոր ուրիշ
անկախ զիմաւորը մը կը բնակէր :

Մարալագդայի զիմաւորին ըստ ամե-
նայն իշխանութեան օգնելովն հանդերձ
այծերը գտնելու նկատմամբ՝ մէկ հատը
միայն գտաւ իսաւ, միւս հնագերը Վուա-
տիրիկոյից ընկերակից աւաղակներէ զող-
ցուած էին, ըստ մեր կարծեաց, որոնք մե-
զի ծախած էին երկրորդ անգամ յափշտա-
կած կեդանիները. բայց մեր իրախուսենի
յաւարառութիւն իրեն պատիժն ունեցաւ :

Թերեւս անսաշառ կերպով մասնելով, ա-
զէք բան մը չէր գողցուած կենդանիները
առնել, բայց բարակ պարագաներ կային.
և մենք նու առաւել կրնայինք իրենց առա-
ջարկութիւնը ընդունել, քանի որ մերֆել-
նիմ մեզի ծախողներէն հարստահարեալ
տերանց օգուտ մը պիտի շընէր :

Մբանկայ Սանկայէն, ուսկից յուլիս էին
մեկնեցանք, քանի մը ժամ քալելէն ետև,
անցնելով զինուայովն մերկ գաշտով հեռնե-
լայէ մը վերջինն ճախճախուտին հասանք, ուր
ցորեկուան հանդիստն առնելու կեցանք :

Այս զինուան, որ մեծ է տարածութեամբ,
երէոց բնակութիւն է: Կաւակին օգնու-
թեամբ կրցանք չորս հինգ հատ վայրի բադ
ձեռք բերել :

Կարաւաններու համար այս սիրեկի տեղով՝
յամոյրներու և զոմէններու սոկորներով՝
զարդարուած է, որ որսորդներէն սպան-
նուած են ջուր խմելու համար եկած ժամա-
նակինն, և յետոյ իրեւ ախոյեանք եղած են:

Կէսօրն աշխատացից ճամբան առաջ տա-
րինք, ժայռուա երկրի մը վրայ հուկաներ
և անտառներ կորելով, մինչև որ գիշե-
րուան միութիւնն և մարդկանց հոգնու-
ծութիւնն յուսահ ատցուցին զմիզ նոյն ի-
րկուուն ջրոյն մօս հասնելու :

Այս գեղերուն վերաբերեալ քանի մը
մշակուած տեղերէ անցանք, և զիմաւորին
տան մօտերը, ցամաքեալ լճի մը եղերքը
հաստատուեցանք :

Խասայի հեռու ըլլալուն պատճառաւ,
տուրք հատուցանելն Պոմկայի յանձնուե-
ցաւ: Հրամայած էի այս վերջնոյս որ ծարո-
ները իմ վրանիս մէջ քանայ, ընդ հակա-
ռակն զաշտին մէջ բացաւ: Հնդկաստանի
երկու գեղեցիկ ասուիներ, որ Ազարքներու
համար պահած էի, Մկոնոյի մաշքին

զարկաւ . գլխաւորն իմացաւ զայն , և ուզեց տանել :

Հասկըցուցի իմ շկամութիւնս , միջնորդութեամբ Պոմազսի , որ բոլորպին խելքը կորսընցուցած , մեկնելուն ատեն բաց թռուց բամբակելովի ծրար մը : Երբոր զարձաւ , երկու կտոր ազնիւ լաթ գողցուածէր . այսու հանդերձ պարտաւորեցայ Հընդհաստանի թանկագին ասուիներէս մէկն ալ տալու :

Երկորդ օրն արշալուսէն առաջ ճամբայ ելած էինք ցրտաշունչ հովով մը . այս առաջին ցուրտն եղաւ զոր զգացինք Արիթէկի մէջ . Գրեթէ բոլորպին ցամբած ճանկի մ'նզերք հանցեցանք : Հօն ինոնդ կարտան մը , ճամբայ ելլելու պատրաստութեան մէջ էր . մեր հարցմանց՝ իրենց գրլիսաւորներն պատրաստանեցին թէ Միհամպոյ միշտ յաղթական էր . գարձեալ լսած էին թէ Լիվինկագուն առողջ էր և ապահով տեղ մը . բայց իրենց երկդիմի մկայութիւնները , մեզի վատաշութիւնն մը չտուին : Գանիէնիկի սահմաններն էինք , Ակոկոյի վիճակներուն հնագոյնն և մեծագոյնն , որուն կողորու կը գրաւէ :

Մակոմպայ էր զեռ գերագոյն իշխանաւորն : Իր մէկ եղոր զաւակն զմեղ տեսնելու նկաւ , կաթի և մեղրի առատաձեռն պարզէ . մը բերելով : Շատ ժամանակէ ի մեր , ըստ ինձի , կը լսէինք ձեր գալու լուրը , և իմ հայրս դրկեց զիս որպէս զի խորհուրդ տամ ձեզի որ շնորհ ճամբան բանէք , և իրեն բնակութեան տեղը երթար : Ապա թէ ոչ , հին գլխաւորին որդիքներէն մէկն իրեն գեղը կը հրաւիրէ զծեղ , դիտմամբ դրկելու զմեզ այն պարզեներէն , որոնց ամենենին իրաւունք չունէր :

Իրաւցնէ , ցորենկուան գէմ շնապաններ հասան զմեզ հրաւիրելու այն որդւոյն կողմանէ որ իրեն տեսութեան երթանք : Բարեկրթութեամբ իմացուցինք մըր ցաւը իրեն խնդիրքը չկարենալ կատարելուս համար :

Քանիէնիէ ընդարձակ գալստավայր մ'է , երկելի իր մեծ նշանաւոր ազի գործատունք , որ ոչ միայն իր փիճակին , այլ նաև մօտ գաւառներուն ազ կը մատուցանէ : Զանապան տեղեր , ուր երկիրը ազային բորբոք ցուցընէ , ընակիշներն հողայն երեսը կը քերեն և ջրոյ հետ կը խառնեն , և կե-

ռացընեն մինչեւ ՚ի կատարենալ չողիացումն . այն ժամանակ աղը կը ժողովի և տամա և ութ ըթաշափ բարձրութեամբ կոներ կը ձևանայ ,

Երկորդ օրն ՚ի Փանիէնիէ մոտանք , անցնելով պաօպաններով ծածկեալ գաշտավայրէ մը , ուր կար զինուա մը , ուստի ջուր խմելու նկած էին կովերու մեծ նախիր մը : Հինգ ժամը ընթանալէն ետքը , Մակոմպայի բնակութեան մօտ , հին գաշտի մը մէջ հասանակ :

Գրեթէ բոլոր երկիրն մշակուած էր : Անթիւ գեղերու հանդիպեցանք , — միտ դէմիկ , — և անոնցմէ մէկուն մէջ մտնելով տեսանք ծաղկէ բռնուած շատ մարզիկ . ծովնեղերքէն մէկնելնէս ետքը , այն առաջին օրինակն էր որ տեսանք , որ երբեմն իբրև ապականիչ բոց , Արիթէկի ընդարձակ երկիրներուն մէջ կը տարածուի :

ԳՈՂԻԽ Ե

Քանիէնիէ . — Իւրաքանչիւրն իրեն համար . — Մեր բեռնակրաց ծուլութիւնն . — Հասուցմանք տրոց . — Գլխաւորի մ'անհեթեծ մտածութիւնն . Բարեմարգիկ երիտասարդ մը . — Դժբաղդութիւնն . — Գանկի մը պնդութիւնն . — Բաշնական արդարութիւն մը . — Հասուցումն արեան . — Բորենի . — Անշմարտանման պատմութիւնն . — Որո աղաւնեաց . — Կախարդութիւն . — Մոգմ մեզմ հրով այրեան . — Ուղեքքէ . — Գլխաւորի մը յուղագիւռութիւնն . — Վուահումպայք . — Գին վաճառուց . — Ալյելուք . — Փղէ աշադին ակռայ մը . — Անգվոյ հապատակի մը խեղճութիւնն . — Բովանդակութիւն արից (մշոնկյ) :

Մեր բանակիեաղը զանազան կարաւաններէ կանգնուած վեց վրաններու խումբի մը մասն էր : Հօն հասանուու պէս , մեր բակազիներն իսկոյն անսանձ ընթագրով մը սկսան փութալ լաւագոյն խցիկները առնելու . « իւրաքանչիւրն իրեն համար , և ուշացողը սատանայի » առածն այնպէս ուրախութեամբ ՚ի գործ գրուած բնաւ երբեք չէի տեսած :

՚իշ ետքը , մինակ մնացինք , և մեծ գրծուարութիւն քաշեցինք , ինչուան որ պըզտիկ տեղ մը շակեցինք վրաննիս կանգնելու համար : Հասնելուու պէս՝ բեռնակիրները իրենց բեռները վար կը դնէին և տեղաւու

բուիլ կը մտածէին, և կարծես թէ ուրիշ բան չունէին ընելիք, բայց եթէ ուտել և քնանալ:

Ապայ՝ Արաբներուն հետ ճամբայ ընելիք, իմացայ որ շատ ակնածոթեամբ կը վարուէինք մեր մարդկանց հետ, տեսներով զմեղ զգայուն իրենց ամեն ցաւոց, վրանիս ազգեցութիւն ընել կը ջանացին, և միշտ կը տրտնջէին, գանգտատելով ամեն չընչին բանի համար, իրենց բեռները տասար լիրուէ կը կուէին, վաճառականաց կրողներէն աւելի նուազ. և Արաբ զինուոր չունենալով, իրենց բակագիներն էին վրան հաստատորն եւ ածակ կանգնողք, տնակներ շինողք, կանանցոր պատոնիշատար ընողք. որով երկու երեք ժամ պէտք էր մինչև որ իրենք զիրենք սկսէին հոգաւ, Մեր մէջ զինուորներն կը կանգնէին վրաններ, սիկ տախտակները և անկողինները զիտեղով ծառայից կ'իյնար:

Պօմպայ իրեմ զիմաւոր, պէտք էր որ բարեկարգութեան ուշագրութիւն ընէր, գոնչ իր մասին մէջ, այլ նա նախանձու էր իսասայի; Իր մարդկանց հաճոյ ըլլալու համար թողկու տար որ ամեն ուղածնին ընեն, և աննոք ալ դինքը նախատելով կը լինցընէին, և ինքը չէր համարձակերի իմ պատուէրներս իրենց հաղորդելու: Օրինակի համար՝ եթէ հարցըներու ըլլալի, տեսնելով որ պատուիրած փայտերն չեն եկած, ինչու չեն բերեր. «Գուզեցին երթալ» պատասխան կու տար զիմաւորն: Եթէ պարստամբին անունը հարցընէի, կը յաւելուր Պօմպայ. «Ոմենուն հրամայեցին, և ամենքն ալ չէ պատասխաննեցին»: Երբ յատկապէս մէկու մը չէր ըլլալը պատուէրն, իւրաքանչիր ոք կը մտածէր թէ համարտակաց տրուած պատուէրն ոչ ումեք պարտաւորիչ էր, և վերջապէս կը ստիպուէի պատուէրներն եւ անձամբ տալու:

Մակոմպայ, որ 1887ին երբ Պիւրդոն անկէ անցաւ, արդէն երկար ժամանակէ ՚ի վեր զբանինիէ կը կառավարէր, և ըստ ասելցյն իւր հպատակացն, երեք հարիւր տարուընէ աւելի էր, և ըստ համբաւոյն, չորրորդ անգամ էր որ ակուայ կը բուացընէր: Երրորդ անգամ բուսած ակռաներն մեր տեսութենէն եօթը տարի առաջ ընկեր էին, որով ստիպեալ էր միայն զարեցրով ապրիլ, աւ չկարենալով միս ուտել, որ

իր աստիճանի մարդուն միայն արժանաւոր կը կերակուր է, ևս բնաւ չեմ տարակուսիր թէ Մակօմպայ այն ատեն դարէ մը աւելի տարիք ունէր. իր թոռներն ներմակ մազերով և կոնճմտուքով ծածկեալ ծերեր էին:

Ամբիկէի ցեղերուն երկարակեցութեան ուրիշ կարգէ գուրս օրինակ մը Լիվինկադոն կը պատմէ: Մեծ ճանապարհորդն ՚ի Քաղէմպէ ընակած ատեն 1871ին մարդ մը գտայ, որուն որդիին տոքտոր Լաշերտայի այցելութեան ատեն 1796ին, երեսուն տարուան էին: Այս բնեմերէ անուամբ մարդու, ըստ Արաբաց, մինչև 1874ին Կ'ապրէր, և պէտք էր որ հարիւր երեսուն տարուան ըլլար:

Երկրին բնակչաց հետ հաղորդակցելնուս ամեննեին արգելեք մը չդրուեցաւ. և գաշտն բոլոր օրն ունացողներով և ձեռնածուներով լեցուն էր. գողերու խումբ, այլ գուարի խումբ, յորում գուարճախօսութիւն և ծիծաղ փոփոխակի անպակաս Կ'ըլլային նոր իրի մ'առջև: Այն ժողովրդեան միշտ անախորժ և ոյլանդակ ձայներն, որք նաև սովորական խօսակցութեան մէջ խանչմանց նման էին, ընդհանեալք ՚ի հրացանաց, արդէն զարյացած ըլլալովին, կրնային կարծել տալ թէ հարիւրաւոր վայրենի չուներ կոիւ կ'ընեն աւարի համար:

Մեծ խորդականն կամ պաշտօնեայն եկամտից կամ մաքսատան զիմաւորն, միով բանիւ Մակոմպայի գործակատարն, որոյուած սահմաննելու տուրքին շափաք, այնպէս զբաղած էր իր ընակութեան պատրաստութեանը, որ մինչև ըստ մեղի սպասել ինչուան իր գործոյն վերը. յետոյ գործը լինցածին պէս, գարեջոավ մը կատարումը նորհաւորեց, որ երեք երկայն օր մեկց:

Վերջապէս, գինովութենէ ըստ բաւականի ազատած, իր պաշտօնը ձեռք առնել կարենալու չափ, ըստ կամս սահմանեց որ տանը հարիւր, երկու հարիւր բազուկ բամբակեղէն: Բարեբաղդաբար զցոյ մը հին ակնոց, կապուտագոյն, չորս կողմը նոյնագոյն լաթով պատած, առանց արծեքի, աշքին զպաւ, և այնպէս հրապուրիչ երեցաւ իրեն, որ ամենայինի ջանաց ձեռք բերելու զայն: Մենք բնականաբար բացա-

տրեցինք որ այս անգին առարկան մեղի կարեղոր էր. մեր առ երեսս ընդդիմութիւնն շտալու զայն իրեն, այնպէս զրգուեց իր փափառը, մինչև անցրի հարկն քսան բաղկի իջաւ, միայն թէ ակնոցը տանք, զոր ուրախութեամբ տուինք:

Պարզ քմահաճոյ երեսումը, որ զրգուուեցաւ ժիւտենուս պատճառաւ. որովհետեւ, թէ ընծայած ըլլայինք ակնոցնեղը, տուրքի մէկ մասին համար, մեր վրայ պիտի խնտար մեծ պաշտօնեայն: Ապառնի ճանապարհորդաց խորհուրդ չեղատար, իրենց վաճառուց մէջ այս առարկայն դնելու. քիչ օգուտ կը քաղն: Բայց անքաղաքականացեալ ժողովուրդը միշտ այսպէս են. այն ամեն բանն զոր առաջին անգամ կը տեսնեն, իրենց փափաքը կը զարթուցանէ և ամենայն կերպով կ'ուղեն ձեռք բերել. ետքը տղող պէս ճանճրացած նոր խալայիք մը, քանի մ'օրէն մէկդի կը ձգեն զայն:

Մինչդեռ Մակօմպայի բնակութեան մէջ էինք, քանի մ'իջնող կարաւաններ հասան: Վաճառականներէն մէկն, որուն կը վերաբերէին այն կարաւաններն, ըստ ինձի՞ թէ Լիկինկսդոն Սդանլէյէն առ ինքն զըրկուած մարդիկներով զլւնիանիմպէ թողլէն ետքը, բաւական կրող չունենալով, ետ զարձեր էր, և փետրուարին դարձեալ մեկնած էր: Զկարենալով հաւատալ այս պատմութեան հրմանական ըլլալուն, ենթադրեցի թէ ինձի ըսողը սսակ Ռւսիանիէմպէ է անցած ըլլայ, Քարակուէէն դառնալով, և թէ իրեն լուրերն բնաւ ստուգութիւն չունենին:

Քանի մ'օր առաջ Մակօմպայի եղօրուուոյն այցելութիւնը ընդունած էինք, իշխանութեան ժառանգութիւնը պահն չողն: Այս անճն՝ ստովրական մարդիկներէն աւելի աղէկ հագուած էր, և իրեւ բարձր աստիճան ունողի նշան, ձախ մեռքին եղունգները կարգէ գուրս երկայնութիւնունէին, որ նշան էր բնաւ աշխատած չըլլալուն նաև ուտելիք միսր պատօնու կը ծառայէին անոնք, որ իր ստովրական կերպակուրն էր, մինչդեռ ժաղովուրդն շատ քիչ անգամ մին կ'ուտէ, և պարզ իրբէ ապուրի համեմ:

Այս կարգէ գուրս երկայն եղնգանց պատճառաւ, Նարուգուոնստրական ոնով, ձախ ձեռքն անդործութեան մէջ մնացած ըլլալով շատ փոքր էր քան զաջը:

Ժառանգութիւնը պահն ջողին այցելութեան ետքը, նօթը տարեկան արաբ տղայ մը տեսութեան եկաւ մեղի, որբ մնացած իրեն հօրմէն, որ Միրամայօի դէմ պատերազմի մէջ մեռած ըլլայուն համար, իր մօրմէն զրկուած էր ծովափունքը գաստիարակութեան համար: Ազէկ կը թիւ տղան աղէկ կ'անցընէր օրինը: Բնական պատմութեան գրքի մը պատկերեները տեսածին հետաձին պէտ' ապշեցաւ մնաց. այս տեսնելովս՝ հին պատկերազմորդ օրագիրը ներ ցուցի, որ նյոնպէս իր զարմանքը շարժեցին: Բայց ետքը իմացայ՝ որ տղան ամենատիտրութիւնը մտածելով որ այսպիսի աղէկ ազգ մը, ինչպէս են Անգղիացիք, կը Կորսոնցընէին հոգինին մարդկային պատկերներ շնելով:

Բուն այն վայրկենին որ արաբ տղան վրանէս եղաւ, յանկարծակի գաշտի մէջ զէնքի մը ճայն լուսուցաւ, և ես գուրս վազեցի: Իմ ատրճանակիս մէկն երբ Մոհամմէտ-Մ'լիլի ծառաս մաքրած և գարձեալ լցուցած ինձի կը բերէր՝ վերաւորեր էր զՍամազո, մեր խոհակերը: Կ'երևայ թէ այս Սամազօն, արիասիրտ և բնութեամբ պատերազմասէր, Մ'լիմի անցնելով ժամանական վայրկած ըլլայ, և կոռույն ատեն ատրճանակը արձելուած էր: Սամազօազքի արտաքին անկիւնէն վերաւորուեր էր, բայց այնպէս խորոց գանկ ունէր, որ գընտակն ուկրային տիին և բազմակեր մորթին մէջն անցեր և գլխուն ետև մնացեր էր, ուսկից գիւրին եղաւ հանելը կտրելով զկաշն. տեսն եղաւ վերաւորուածին զլուիմը աղէկ վիճակին օձանելիք բաւական եղաւ վերաւորուածին առաջին գլուխը:

Իրը խուզարկելէն առաջիմծառաս ըըռնել տուիք. բայց քանի մ'անգամներ կ'ուզէին որ շլթայի զարնէի, սպառնալով որ եթէ շուտով չընեմ զայն, զինքը պիտի սպառննեն: Ամբան յանդգնութիւնը զիս զայրացուց. և որովհետև մեծ փափաք ունէին զմանսն շլթայի զարնուած տեսնելով, իրենց փափառը կատարեցի, անմիջապէս զիրենք շլթայով կապել տալով:

Այս զիառուածս օր մը կորսնցընելու պատճառ եղաւ: Գվխաւորն չըրս օժտի հարկն վրանիս գրաւ: Թափուած արեան համար, Մ'ենք յանցանք չունէինք ամենէին: վրայ յարձըկոյն էր վիրաւորեալը. չէի ուզեր տալ հատուցանել, բայց գլու-

կամակութեամբ տորի կերպասն ուրիշ գը-
ժուարութիւններէ ազատելու և այլ ևս
չուշանալու համար:

Այն զիւր բրենիք բանակին չըրս
կողմէն կ'ոռնային և կը կրնակին ակու-
նին կը փափագէինք հրացանաձգութեամբ
շափի մէջ բռնել զիւրուան մեր խաղա-
ղու թիւնն ընդհատողբը, առ այս սատ-
կած իշու մը դիակն գործածեցինք: Այս
գէջն՝ իրեն ձեց խայտաւոր մեծ անասուն
մը, որոյ ծնօսն այնքան ոյժ ունէր, մինչեւ
կարող էր ձիռ ետքի սրունքն մէկ խա-
ծուածքով ջախջախին. զաւ ծիւլն սպան-
նեց:

Բորենեաց հաջիւնը այնքան կը գրգուէր
մեր շրւները, մինչեւ հարկ կ'ըլլար կա-
պիլ, որպէս զի բանակին զուրս չելլեն մ-
նոնց կիրակուոր ըլլալու: Այս դադարմանս
ժամանակ, քանի մը լուսական դժուողու-
թիւնք ըրբ, որք իմ ենթազրութեանս հա-
մաձայն երմն. և թէպէտ իմ երկայնու-
թեան աստիճանն կը տարբերին Արեքի-
նէն, այլ լայնութեանն նցդի իմինս հետ
կը միաբանին: Հուսկ յետոյ, արձըկելով
զիալսաւորենալիքն, և խօսք տալով որ ան-
հէ վերջն աւելի համեստութեամբ պիտի
կենային, ճամբայ ինկանք յուլիսի թին:

Երկու ժամքայլէլէն վերջը, զուրան դաշ-
տի մէջն, խոզան և քարուտ զառի վայր
մը հասանք, ընդ որ մէկ ժամու մէջ ան-
ցանք: Գագաթն ելլելով, միակերպ և ծա-
ռազարդ սարահարթի մը վրայ դասնք զմեզ.
խոտաւէտ սարահարթ մէկը, ուր կային
բազմաթիւ զիհուայք ընակք՝ ըստ մասին ցա-
մաքեալք, և մեծամեծ անասնոց ունա-
տեղիք - փղերու և նմանեաց - ամեն ուղ-
ութեամբ:

Գիշերը հանգիստ առինք, զետեղե-
ցինք սպիտակ թուղթ մ'ատրճանակներու
վրայ՝ որպէս զի մեղիօննէ նշան առնելնուս, և
մենք ջրակուտակի մը եղերք ժառերու
մէջ 'ի պահ մտանք: Այն մացաներուն
մէջ ծածկուած, երկու երեք ժամ սպասե-
ցինք որ նշանաւոր երկ մը ջուր խմելու գար՝
որ արժանաւոր ըլլայ մեր կապարին, բայց

բորենիք միայն երկացան, որոնց վրայ չուզե-
ցինք պարպել, զիիդն չխրտեցնելու հա-
մար, որ կը յօւսախնիք թէ վրայ հասնի:
Յետուց ուզերուելով հասանք յիւղէքնէ,
ուրիշ ինքնագուուս իշխանի մը զիւղն. գար-
ձեալ նոր հարկ տալու առիթ ունեցանք:
Աւելորդ կը համարինք ըսել այն նեղու-
թիւնքը զոր կը կրէինք այս բոնաւորիկնե-
րու կամ իր պաշտօնէից անխելք գործե-
րէն:

Իւզէքնէ հասնելու համար, ինկայէ մը
նախ անցանք, որ մեծամեծ կրանիդեայ կոյ-
տերով կը լիննար, ցիր ու ցան ճառերու
մէջ Հետզհետէ բլրոց շվթայ մ'երաւ յե-
րեան. շեղջակոյս որձաքարանց՝ նորորի-
նակ ձեւերով և իսանն 'ի խուռն դիզուած
վրայէ վրայ: Այս շրթալց կրէ մ'անցնե-
լով, ճամբան ազատ գաշտի մը վրայ կը
հանէր, որ տեղ տեղ մակուած էր, ցան
և ցիր լեռնահատորներով և կղղիացեալ
ժայռերու կտորներով սփռուած. ահաւոր
էր տեսին:

Բանակեատղին մօտ, ուր հասանք այս
ճամբորդութենէս վերջն, այս կարկառա-
կյաներէն մէկ մը կար: Գագաթին վրայ
ժայռերէն ձեւցեալ ճամակի պէս ջրակոյս մը
կը տարածուէր, և կ'ըսէինթէ փիզ մը ջուր
խմելու համար մտած ըլլալով խղդուեր
էր մէջն: Բայց ինչ ալ ըլլայ այս ազիտա-
որ պատմութիւնիկս, անկարելի է որ փիզ
մ'այս ըսած ջրոյս բարձրութեանն ելած
ըլլայ: Ենդջակուտին կողերն այնպէս
լարձուն են և այնպէս գծուարելանելի, որ
այս ողլերցական անցրին հանդիսանեցին
տեմնելու համար, հարկաւորեցայ հանել
կօշիներս և գուրպայով վեր ելլել:

Բանակեատղը գանձարու ժամանակս,
անցայ այնպիսի տեղէ մ'ուր հմայութիւնք
ընելու կ'երթան, սաստիկ չըրութեան տա-
րեաց մէջ անձրև ունենալու համար: Մո-
խիդ կոյս մը և խանճառեալ գերան մ'այն
տեղը կը ցուցընէին ուր երկու թշուառք
իրենց կեանքը զոհելով հանդերձ անձրև
բերել չէին կրցած տալ:

Կը շարումակուի: